

Լուրեր Ամմանի Ս. Թադէոս Եկեղեցւոյ Գործունէութենէն

Մարտ ամսուն, Ամմանի Ս. Թադէոս Եկեղեցւոյ մէջ աւարտեցան տանարի պատուհաններու բարեգարդման աշխատանքները, որը կարելի եղաւ իրագործել՝ գաղութարձակ ազգասէր Տիար Գէորգ Տագէտեանի իշխանական նուիրատուութեամբ:

Երկրաչափական եւ գեղարուեստական աշխատանքները վստահուած էին գաղութիս շնորհալի գաւակներէն՝ Օր. Սիլվա Ճամպագեանին, որ զիտցաւ Հայկական ռեով եւ նուրբ ճաշակով՝ գունաւոր խեցապակիներու վրայ Հայ կին մանրանկարչութեան օրինակները արտաբերել՝ նոր շուք եւ պերճանք հաղորդելով:

Ապրիլ ամսուն, Յորդանանահայ եկեղեցասէր Տիկ. Զարուհի Փելթէեանի բարերարութեամբ Ս. Թադէոս Եկեղեցւոյ մէջ տեղադրուեցաւ Դասը եւ Ատեանը բաժնու պրկաթէ եւ պղինձէ շրջափակը, որ աշխատուած էր Տիար Համբարձում Հալաբեանի հսկողութեամբ եւ գեղարուեստական իրագործումովը Օր. Սիլվա Ճամպագեանի:

ՄՏԱՀՈԳՈՒԹԻՒՆՆԵՐ

( ԿՐՕՆԱԿԱՆ ԴԱՍԵՐՈՒ ԱՌԻԹՈՎ )

Կիրակի օրերը Ս Պատարագէն ետք տեղի կ'ունենան Աստուածաշունչի սերտողութեան եւ ընդհանրական աղօթքի պահեր, մէկ ժամ տեւողութեամբ:

Կը յիշեցնենք որ Ս. Թադէոս եկեղեցիի կամարներու ներքեւ, 1997-1998 տարիներուն տեղի ունեցան Քրիստոնէական գիտելիքներու ուսուցման դասընթացներ, աղօթքներու եւ շարականներու ուսուցում երեսնաներու, պատանիներու եւ երիտասարդներու: Երագրուած էր ուխտագնացութիւն՝ Յորդանանի տարածքին գտնուող Քրիստոնէական սրբավայրերը: Փորձեր կատարուեցան կազմելու Եկեղեցւոյ երգչախումբը, կատարելագործելու Ս. Պատարագի երգեցողութիւնը, ներգրանելով կարող ուժեր: Այս առթիւ կ'ուզենք մեր մտահոգութիւնները բաժնել ձեզ հետ:

Դժբախտաբար, վերոյիշեալ գրեթէ բոլոր ձեռնարկումները չ'ամրոցացան, թէւ ունեցան իրենց դրական արդիւնքները, սակայն կ'ակնկալելիք աւելին: Ի մասնաւորի չափահասները չցուցաբերեցին՝ անհրաժեշտ եռանդն ու պատրաստակամութիւնը: Նոյնիսկ այն անձինք կամ խումբերը որոնց խնդրանքով կը սկսուին կրօնական ուսուցումները՝ կը գտնուին ան հետեւողական, անտարբեր, կը բացակային հանդիպումներէն: Իսկ ծնողներ կը զլանան - նոյնիսկ արձակուրդի օրերուն - իրենց գաւակները առաջնորդել եկեղեցի:

Կը ստիպուիմք մտածելու, թէ պահանջները հանդէպ մեր եկեղեցւոյ միայն ա- ուրիքներ են խօսելու, ըսի-ըսուներու: Եթէ հաւատացեալներ պահանջներ ունին եկեղեցիէն, եկեղեցին ալ իր պահանջները ունի իւր գաւակներէն: Մենք պարտաւորուիմք ունիմք միմեանց հանդէպ:

Եկեղեցին մեր միութիւնն է, հաւատացեալներու ժողովն է. եւ անոր գուլիը Տիսուս Քրիստոսն է: Ամէնքս ալ իրաւունք ունիմք արդարամտութեամբ քննադատելու եւ միեւնոյն ժամանակ պարտականութիւն ունիմք սրբագրելու, օգնելու, գործակցելու հոգեւոր դասին հետ ծառայելու Հայ Առաքելական Եկեղեցւոյ պայծառացման ու բարգաւաճման: Գաղտնիք չէ, որ մեր մէջ կան անձեր, ընտանիքներ, խումբեր որոնք զանազան պատճառաբանութիւններով կը հեռանան մայր եկեղեցիէն եւ ուրիշ շատեր ալ իրենց հետ կը հեռացնեն: Ռուկէ, իրենց տունէն՝ Հայո՛ւ տունէն: Այսպիսիները, Անտակ Որդիի նման թերահաւատ եւ անգիտակից են իրենց Հօր տան՝ Հայ Առաքելական Եկեղեցւոյ անփոխարինելի դերի ու նշանակութեանը, հոգեւոր, ազգային եւ համայնֆային կենսի բազմազան մարտնչութեանը: Ա.Ր.Ա.Ր. @

Մեր գաղութի գաւակներու եկեղեցի չյանախելու պատրուակները բազմազան են. «Եկեղեցին տունէս հետու է».

«Գրաբար աղօթքները չեմ հասկնար».

«Ժամանակ չունիմ».

«Քահանային ֆարձը չըմբռնեցի».

«Որոշ անձի մը ներկայութիւնը հոն ինձի հանելի չէ».

«Տանս մօտ եկեղեցի մը կ'երթամ. ան ալ Աստուծոյ տունն է».

«Իս տունս կ'աղօթեմ».

Իլիրելի հաւատացեալներ.

Եթէ եկեղեցիի հեռաւորութիւնը կը նեղէ մեզ, ապա յիշեմք մեր ցեղի Աստուածատէր նախնիները, որոնք արհամարհելով վտանգ, ցուրտ, անօթութիւն, սուրբ երկիւղով ուխտագնացութեան կ'երթային նուիրական սրբավայրերը: Ի դէպ, Ս. Երուսաղէմ մեզմէ երկու ժամուայ հեռաւորութեան վրայ կը գտնուի. քանի՞նք կ'այցելեն կամ այցելած են Ս. Երկիր: Փա՛ւր Աստուծոյ, Ամմանի մայր եկեղեցին շատեր ոտով երկու վայրկեանի մէջ կրնան հասնիլ, իսկ արդիական ինքնաշարժները արդեօք նախկին ձիերով ճամբորդութենէ աւելի արագ եւ հանգստաւէտ չե՞ն:

Այսօր, մայրեր ու հայրեր, նիւթական որոշ գրկանքներով եւ բոլոր միջոցներով ի խնդիր գաւակներու ապահով ու բարեկեցիկ ապագայի, իրենց երեխաներուն ուսումի կուտան՝ սերտելու օտար լեզուներ: Ինչո՞ւ նոյն ետանդով - եւ նուազ գոհողութեամբ - չտրվիլ Մաշտոցի եւ Նարեկացիի լեզուն, Մեծասանչ լեզուն: Ինչո՞ւ չըրկել մեր գաւակները Առաջնորդարանի կիրակնօրեայ կամ Ուրբաթօրեայ դասընթացքներուն, ուր կարելի է գէթ ընդհանուր ծանօթութիւն ունենալ գրաբար լեզուի: Գուցէ՞ «Ժամանակ չունիմք». այս խօսքերով կ'անցնի մեր ժամանակը, կ'անցնի կեանքը՝ ամենէն թանկագին նուրը Աստուծոյ կողմէ տրուած մարդուն: Թերեւս ժամանակ գտա՞ք Արարչին համար, բայց հիմա ալ կրօնականին ֆարձը չհասկցաք: Ուրեմն մէկ ժամ աւելի կենանք Աստուծոյ տանը եւ մասնակցինք Սերտողութեան պահերուն, ուր առիթը կ'ունենանք պարգեւու մեր հարցումները:

Իսկ եթէ եկեղեցի չենք գար որովհետեւ այս կամ այն անձը կամ անձինք մեզի հանելի՛ կամ այտորժելի չեն, խորհեցէ՛ թէ արդեօք անո՞նց համար է որ կուզանք Եկեղեցի կամ Աստուծոյ ներկայութեան. կամ մի՞թէ մենք այտորժելի եւ հանելի ենք բոլորին: Ապա յաճախ կը լսեմք. «Մենք օտար եկեղեցիներ կ'երթանք, որովհետեւ կը փնտռենք մեր պահանջները բաւարարող, նոր խօսք ըսող արդիական եկեղեցի»: Հոս կ'ուզենք հարց տալ այդպիսիներուն, թէ Աստուծոյ խօսքը ե՞րբուրե՞ն է եղած է հին, ոչ-արդիական. իսկ չէ՞ որ մեզմէ շատերուն մայրերն ալ հին են, ոչ-արդիական, եւ նոյն խրատը տասը անգամ կրկնող մայրեր են. արդեօք մեր մայրերն ալ փոխել պէտք չէ՞, օտար եւ արդիական մայրերու հետ:

Մենք դէմ չենք Քրիստոսի որեւէ եկեղեցւոյ, որ Ուղղափառ հաւատք կը ֆարձէ, բայց կը յայտարարենք եւ կը յիշեցնենք՝ Հայը ունի իր հարազատ Մայրը, որու շուքին տակ ան սնած ու զօրացած է, տուած քիւրաւոր հանճարներ ու ներուսներ, սուրբեր ու նահատակներ, ստեղծած հոգեւոր մշակոյթ: Հայը հարուստ է հոգեւոր արժէքներով. պէտք է գիտնալ օգտուիլ անկէ, պահել, պահպանել եւ զարգացնել:

Պէտք է գիտնալ եւ անցնել, յառաջ քերել հոգեւոր մշակներ, ուսեալ ու նուիրեալ անձեր: Եւ Հայ ժողովուրդի ծոցէն, յանձնին մեր լուսագոյն գաւակներու: Նուիրաբերեմք գաւունք Աստուծոյ եւ Ազգին:

Սիրելիներ. վերոյիշեալ հարցերը Յորդանանահայ գաղութի հոգեւոր մարզի մէջ գոյութիւն ունեցող խնդիրներէն մի քանին են, որոնք կը կարօտին լուծման եւ փարատման: Մտահոգուեցէ՛ք...